



## ԲՈՐՅՈՅԱԿԱՆ, ԱԽՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՑԻԵՍԳԻՏԱԿԱՆ

ԽԱ. 8 ՄԱՐ 1907

Ժարնկա 16 ֆր. ունի - 6 ռու.  
Վաղահանց 8 ֆր. ունի - 3 ռու.  
Մեկ թիվ կարգակ 1:50 ֆր. - 70 դ.

ԹԻՒ 8 ՕԳՈՍՏՈՒ

### ԱՐՄԱՆԻԱՆ ԱՌԱՋ

### ԳԱՅՈՒՄՆ

ՀԱՅՈՒԹԻՒՆ և ՊԵՐԿՈՉՈՒՆ  
ՊԵՐԿՈՉՈՒՆ ՀԱՅՈՒԹԻՒՆ ՏՈՀՆ ՎՐԵՅ



Երգամնի մէջ մէ հայ  
Հասարակութեան  
մէ դյութիւնը  
տանեց երկրայ-  
ութեան կրնակը  
Հաստատել: Արդէն  
Յաւասնու թ. ժա-  
մանկ, եթէ Հայոց  
պատմութենէն անա-

նուն քաղուածոյքին կարել ըլլայ Հաւատար ըն-  
ծայէլ<sup>1</sup>, խորով Անշարժանի դէմ պատամբած

<sup>օյց</sup> Հայ նախարարներու բազմութիւն մը բազմաթիւ  
ազատներով, վարդապետներով եւ ցեղակիցնե-  
րով հռոմեական երկիրը փախան: Իրենց առաջ-  
նորդը Բարդա (Վարդան), որ պարսիկ Սուրբն  
մարզպանը սպաննան էր կոստանդնուպոլիս եկաւ-  
իր ընկերաց հետ եւ Սովիտա եկեղեցւոյն մատերը  
բնակութիւն մ'ընդունեցաւ, “այս Աստուծոյ  
տան դռնէն քիչ մ'անդին, որ միեւ ցայսօր  
Հայոց գուռ կը կոչուի<sup>2</sup>: Զայս կը Հաստատէ  
Յովհաննէս Եփեսացի, որ իրը 570 մէջ կը  
հաղորդէ<sup>3</sup>, թէ Դուռոյ Կաթողիկոսը, շատ մը  
եպիսկոպոսներ ու աղասներ, ինչպէս նաեւ քանի  
մը նախարարներ Պարսկա Հայաստանի պատամ-  
բութեան պատճառաւ մայրաքաղաք եկած են:  
Հայ ընդունեցան կայսերական պարգեններ ու  
պատիւներ. իշխանութիւններ եւ կայսերական  
պալատան մէջ իրենց աստիճանին յարմար բնա-  
կարան: Գաւառներու մէջ գաղթող Հայերն ալ  
իշխանական ամիսղոններով ու թոշակով պա-  
տուուեցան: Է դարձուն մահմանականներու լին

ապահնաբար ոյս աստիճան նշանակէ Պուզուի: Գողի,  
նաև Ք'երաց թէ քոյ Յուսունան եւ Յուսունիսան ի-  
րարու հետ կը մընէն: Գան զի կ'աւելցընէ: Խոստանաո  
ու ու ոյն ծայն Տօրիան ծօրիան ծեմպանոն:

<sup>1</sup> Հեղմանձ թքան կ'երեւայ թէ Հաստամբուն պալայ

այս Տաղերն է, որ անձ սեսահ մազը և գմնուկ ենթե-  
ցական առաջանքներով կամաց կամաց ճշմարիտ ու զգագառ  
Հաւատար մէջ մասաւ էն: Զարմանայ թքազ արդէն  
իսկ ասիկա (իր 700) հայերնի արևուտան կոստանդնո-  
պալական արաքերութիւնն իր առաջնապահութիւն  
ունի. Հման, Եղիշէ, “Առա, Պահպատունց, Հոմլատունց եւ:

<sup>2</sup> և եկէ. Պատմութիւն թ. 22:

<sup>1</sup> Հանգուցեալ գելթէր Pergamon unter Byzantinern und Osmanen ևս մասին թենէն Հաւատար մըն  
է առաջիկ թարգմանութիւն:

<sup>2</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ  
թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>3</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>4</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>5</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>6</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>7</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>8</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>9</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>10</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>11</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>12</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>13</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>14</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>15</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>16</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>17</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>18</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>19</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>20</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>21</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>22</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>23</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>24</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>25</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>26</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>27</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>28</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>29</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>30</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>31</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>32</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>33</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>34</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>35</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>36</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>37</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>38</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>39</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>40</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>41</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>42</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>43</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>44</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>45</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>46</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>47</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>48</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>49</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>50</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>51</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>52</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>53</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>54</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>55</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>56</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>57</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>58</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր Հրատարակութիւն կ' Ըօբեալ Հունական առաջնորդութիւնն է առաջիկ թարգմանութիւն:

<sup>59</sup> Anonymi de Armeniorum rebus narratio շատ

թէր

Հայստան յարձակումները առիթ եղան բազմաթիւ հայ ժողովրդեան մը հոսուական երկիրը անցնելու ու հաստատուելուն: Հայկական բաժնի զնուորները, մեծաւ մասամբ ազգային հայ ոռնքաւորներ են: Խոզէ հայ ազատորեարը իր բախտը յունական պատերազմի ծառայութեանց մէջ կը շնէն ինչպէս բեռնի եւ Ֆրայրորդի ազնուականները գաղղրական բանակներու մէջ: Այս կերպով բազմաթիւ ընտանիքներ յօնեական գետնի վրայ հաստատուեցան: Այսօրւան պէտ նոյն ասեն ալ գլխաւոր քաղաքներէն շատերը հայ գաղութ ու եկեղեցական հաստրակութիւն մ'ունէին, այսպէս նաեւ Պերգամն: Հոս կը գանենք շատ նշանաւոր հայ զարմ մը բնակած, Նիկեփորոս պատրիկին զարմը: Այս զարմը զինուորական աղջուականութեան կը վերաբերի, այն ընտանեաց՝ որոնցմէ կը նարուին ամենաբարձր զնուորական եւ քաղաքացիական դերքեր գրաւողները:

Նիկեփորոս պատրիկ, Պերգամացի, մատարակոյս այն Նիկեփորոս Պատրիկն է, որ 666ին կոստանդ Կայսեր մէծ ծառայութիւններ մասաց:

Սարորիս Պերծոցենիչ (այսինքն Պարսկա-Հայստան ծնած սպայ մը), որուն յահնենուած էր հայկական բաժնին առհմանին ծանրակշիւ հրամանատարութիւնը, ապստամբած էր եւ իր ևն նորիակին (Տրադիլարց) Սերդիսիս<sup>1</sup> ճեռով Մուավիայի հետ դաշնակցած: Կառանդ հոռմական բանակին հրամանատարութիւնը յանձ. նեց Նիկեփորոս Պատրիկին<sup>2</sup>, որ ապստամբաւթիւնը նուաճնեց: Անշուշա Նիկեփորոսին յանձնուեցաւ այժմ՝ հայկական բաժնին հրամանատարութիւնը փոխանակ ապստամբին՝ որ ճակատի մէջ խնկած էր: Նիկեփորոսին որդին է Վարդան<sup>3</sup>, որ արտաքրյ կարգի ժառաւոր կենցաղ մը պիտի վրերը: Տեղակ ժամանակակից մը, Ըգաթոն սարկաւակն ու գեղազիրը, որ վեցերորդ տոր բ տեղեղերական ժողովքին գործերէն վաւերականը կազմած է, պատամական կողմաննեւ արժէ էքաւոր ինչպէս նաեւ լեզուական աէսակէտով հետաքրքական յաւելուածին մէջ այս Վարդանին, յառաջուան կեամկին վրայօքին ինչ նաև շատ եանրակշիւ անցներ անցները էր Հաղորդէ: Բոլորովին

<sup>1</sup> Անշուշա նշանակեած հայ Սարգիս մասնէ ինչպէս Ասորոց, Խոնական Հայոց քով լամակն է:  
<sup>2</sup> Թեոփանէս յանձ 6159, էջ 348 լ.ւ. Հայ ծագում ու ներառութեանը յացնի ին վերա Ա. Նիկեփորոսի ք ժամանակի 44, 26 Բագրանյ Ճրմէնու տօն ցեղուն:  
<sup>3</sup> Ի բուն անուան մէւը Բարձա է լատ. բնագրին մէջ, իուն յուն. Բազօծ (սեալագիր Եանձ) 196:

հաւանական է, որ ազնուական երիտասարդը վայլած ըլլայ Ստեփանոս Արքային առանձնական վարդապետութիւնը, որ միակամեայ Անտիոքի Մակար Պատրիարքին աշակերտն էր: Ստեփանոս, միակամեաններուն զլիսաւորներէն մին Զ. Ժողովյն մէջ յանուանէ դատապարտուեցաւ: Մէծ նշանակութեան արժանի է այն՝ որ Նիկեփորոս Պատրիկը զայ իւր պալատն ընդունեցաւ իրրեւ մատրանապետ: Կոստանդ Կայսրը լաւ զիտէր թէ ինչու Նիկեփորոս հաստատուն կերպով միակամեայ վարդապետութիւնը կը բռնէր. վասն զի տողը էր որ հայ ազդեցիկ կերը — գորին աւենալով զներսէս կաթուղիկոս, ինչպէս Աւերէուն գիտենք — բոլորովին իւր Կողմը ձգ ած էր: Բարձր Հայքը յունական շահու աշհմանին մէջ ճգուած՝ պատուացող արարական արշաւանքին գէմ կաթեւոր պատուար մըն էր: Թէ Կայսրը իւր եկեղեցական-քաղաքական ծրագիրն ինչպիսի զօրեզ կերպով գործադրելու կը չնամար, Մարտինոս Ա. Քահանայապետին (649—655) եւ Ա. Մաքսիմինի հանդէպ ցուցուցած վարժունքէն յայտնի է: Կոստանդին Պոդոնատոսի օրով (680) Կոտարուած փոփոխութենէ ետքն ալ թէ բազմաթիւ բարձր աստիճանաւորներ կոտավարութեան հին ծրագրին համաձայն կ'լնիմանային, առ այս ապացոյց են ինչնին Նիկեփորոսի տունը եւ այն համեկութեան անմիւն ցցցերը, որ անդ որդին, Կայսրը, իւր յետագայ գործունէութեան ժամանակ ընդունեցաւ:

Վարդան բնականարար յունական կրթութիւն առաւ եւ նշնին հետ Փիլիպպիկոս յոյն անունը<sup>1</sup>: Օբրաքց կարգի ժառաւէր էր եւ իսեւցի<sup>2</sup>: Երկիւզած բարեկամներ ալ ունէր, միակ աստուածեցէն կամաց վարդապետութեան կողմակիցներ, որոնք պերգամնի հայ զօրքերը իւր ընթարել գործի կը նկատէին, “ամբարշտաց” վարդապետութիւնը իւր իշխանական ամբունք գահավէժ ընելու: Թեոփանէսին քով (381, 6 յշ.) պահուած զըցցը նցն ժամանակի եւ այն ասեն ապրու մարդկան աեսութեան նկատ-

<sup>1</sup> Մահու ժք. 192:

<sup>2</sup> Ի երես հայուակ կրծուաս պատմագիրը նյահնի կ'լն գուածք. Կա եւ մէն տաէ ծալալաւ անտօն ձոյս ու ձիքքան էլոյլէտո, բայց նոյնպէս մարդոց եղուական վարդապետ պատուած: Խայու թիւն է բնաւ չըր զիտէր, ինչու թիւնի բնաւանքն ը. ին վայզապար: Եկեղեցւոց պալատնեները, ինչպէս անոնք է, ուղղափառ իշխանաց մարթական մազաց վայզը նուազ խաւութեամբ դաստատուն էր կարեն քան հերետիկոսաց:

այն աստիճանին յայտարար պատկեր մընէ, որ կ'արժէ հոստեղ մը տալ նյոյին։ “Փիլիպիկոսի գահ չըտրացած” կալվարդասոսի վանաց մէջ մարդարեական որւով օժտեալ բայց հերետիկոս փակեալ մը կ'ապրէր, որ Փիլիպպիկոսին որ նոյնտեղ իւր չերթառանդութիւնը կը կատարէր, ըստ, “քեզի որոշուած է կայսերական գահը”։ Փիլիպպիկոս զարհութեալ բայց փակեալը ըստա անոր։ “Երբ Աստուած կը հրատացէ, ինչ բանի՞ համար գէմ կը կենաւ դռն։ Բայց այս քեզի ըսեմ, որ վեցերորդ ժողովը չար էր։ Ուստի երբ դռն կայսր ըլլաս, զայն անվաներ հրատարակէ եւ քու տէրութիւնդ պիտի զօրանայ եւ երկարանեւ ըլլայ։ Փիլիպպիկոս երդմանը ինքնինըք պարտաւորեց, զայն ընելու։ Արդ երբ զեւունդին Յուստինիանի տեղ՝ (695) կայսր եղաւ, Փիլիպպիկոս փակեալին ուխտի գնաց։ Բայց ասիկոս ըստա։ “Մի աճապարեր, իրաք պիտի կատարաւի՛, Երբ Ազօմիարին կայսր եղաւ (698) դարձեալ անոր ուխտի գնաց, ոք նորէն ըստա։ “Մի աճապարեր, աւերուաթիւնը քեզի կը մայ։” Սակայն Փիլիպպիկոս պատգամը բարեկամի մը վստահացան եւ ասիկա կայսեր իմացուց կայսրը զանիկա ձաղիկը ու մազերը խոզել եւ շլթայշակառ կեփաղզինիս զոկել առուաւ։ “Հազիւ Յուստինիանոս, երբ երկրորդ անգամ կայսր եղաւ (705), շնորհեց անոր եւ պատրիքէն եւ կանչեց։” Ուրիշ աղբիւրը՝ կը պատմէ, որ կայսրը զննիկա ազստամբական երազներու համար ազսորել առուած է, երազած է, որ արծիւ մը իւր զուտին հովանաւորած է։ Յուստինիանոս Բ. Հերակլի սերունդէ սերունդ յաջորդարար ապահոված տան վերջին իշխողը իւր վերստին գահ եւլիւն վերջը (705) կեսարական կատարեալ անմոռութեան զարգած էր, զոր յայտնեց Խվան Սարսափելիի մը անագործութեանց հետ միան համեմատելի արեան ծարաւով մը եւ անցագելի սպանութեան տեսնչով։ Բայց նոյն ատենուան Յոյները օծեալ արիւնարբուն յիմարական արաբբներուն լոին համակամութեամբ չտարին։ Քերսոն քաղաքը, ուր տակաւին հին հելլենական քառաբացի միաբը կը Թթագաւորէր. եւ որ ինելլար միապետին մոլցնութենէն դլասարար կրած էր, ապստամբեցաւ, յունական մասնալի, որ քաղաքը պատեհու էր, իւր պաշտօնակալիներով միասին ցնծաթեամբ անցան քառաբին կողմը։ Ասոնց մէջ էին ամենէն յաջողակները եղիսա Սպաթարիսու եւ Փիլիպպիկոս Բարդամնէ

〔Ալարդան〕 : Քերսոնի բնակիչները եւ Խրիմի մէկալ յոյն ցեղերը զՓիլիպպիկոս կայսր անուան նշիցի : Բայց Յուստինիանոս ամէն Հնարք բանցուց . Նոր նաւատորմիզ մը քերսոն ուղղեած ցաւ . Կայսերական զինուրանի ամբողջ պաշարման կազմանմը Հրամանատար Մատրոս Պատրիկին յանձնուեցաւ : Ասիկա մեծ հաստատութեամբ պաշարումը յառաջ վարեց . երկու տատարակ ինկած էր, երբ խազանները միջամտեցին, որոնց փախած ապստամած էր Փիլիպպիկոս Դորտորմիզ ու ապստամբաց հետ խազազութիւնն հաստատեց . Փիլիպպիկոս կաստանդիուպոլիս գիմեց եւ Յուստինիանոս սերունդը անձնետ ըրաւ, Այսպէսով նատա պերգամսի Հայը կոստանդինոսի գահին վրայ (711—713) : Առաջին գործքն եղաւ Տիմ Հաւատորը հաստատել : “Եշխանութիւնը ձեռք անցընելուն պէտ ըստ տուանուն որբային ու փակեալին խօսքն եպիսկոպոսաց չըրաժողով մը գումարեց եւ վեցերորդ սուրբ եւ արքեզերական ժողովը քատապարտեց, Ցերութեան նշանաւոր պաշտօնեաներն ու անուանի եկեղեցական մեծեր ուրախութեամբ ընդունեցան հաւատորին փոփոխութիւնը. առանցմ էր Յովհաննէս մինչեւ ցայծմ շարժութաէ ու օւսուումէն, որ Յուստինիանոս դրուած կիւրու կրօնաւորին աել պատրիարքութիւնն առաւ ։ Ի ինչպէս նաև, Ա. Գերմանոս, Կիւրիկոս մետրապոլիտը եւ ապաժոյ պատրիարքը, գարճեալ Անդրէաս կրեստոցի, նոյն ժամանակուան ամենահյուսակառ բնամասց :

Հանգիստութեամբ կայսերական պալատը մանելին յառաջ մեծ նախարարահը քանուուող վեցերորդ տիեզերական սուրբ ժողովին պատկերը հետ ացընել տուաւտ Հրապարակաւա յայտնեց թէ չի կրնար այս բանս շգարծադրուած կայսերական պալատ մանել : Կմանաւուէ նոյն ժողովէն դատապարտուած ու նզովուած հայրապետներուն, Անդրէասի, Հին Հռոմուն եւ Սերուդիսի Նոր Հռոմաց, եւ անոնց նշանաւոր կուսակիցներուն անունները դարձեալ շանէի մէջ անցընել եւ հանոնաւորապէէ յիշատակիւ տուաւտ շանեւ ասած պատիկեները՝ իր ծշմարտ թեհան վարդապետներուն նկառներ իրենց սեղերը բեռնուած էն:

Digitized by srujanika@gmail.com

գործոց բնագիրը քիչ մը վնառելէն վերջը պայտան զիւանին մէջ քանուեցաւ եւ կրակի արուեցաւ: Ագաթոն կը պատմէ “շատ մը բարեպաշտ եւ ուղղագաւան արանց, հալածակը զդումք հայ կայսըր աքազրպով պատժեց: Զարմանալին այն է որ բնաւ անուն մ'խիկ չի յիշտակիր: Անշուշտ ասիական Յունաց մեծ բազմութիւնը — եւրոպական Յունատանը մեծաւ մասամբ սլատ գարձած էր — կայսեր կարգադրութիւնները ցնութեամբ ընդունեցաւ: յամենայն դէպո ամենասուրբերն ու ամենազիտանները, որ յեսու մէծ գեր մը խաղացին կայսեր ըրածներուն հաւան էին, մնչդեռ ճշմարիտ հաւաց փառաւոր խոսութանողները ուղղափառութեան վերահաստատելէն ետքն ոլ խաւարի մէջ հացին: Միայն Արևելաւոքն էր որ յայտնի զիմազրեց<sup>1</sup>: Կոստանդին քահանայապետին Յունատանէն գաւանացն ըրո ամիս վերջը Շնչեց սիոնը զոյց թէ ամենաքրիստոնեաց եւ ուղղափառ կայսըր Յաւուինիանու սպանաւած է: Փիլիպպիկոս Տերեակիոսը կայսերական ապարանքի մէջ պահուեցաւ: Բայց Հաօմացեցի ժողովուրդը, որ վեց ժողովներու պատկերով մը իւր ճշմարտահաւատութիւնը պահած էր որոշեց շնորհիլ ոչ մէկ արձանագիր՝ որ կայսեր անունը եւ ոչ ակու կառը մը որ յափշտակիչն պատկերը կրեն: Պատարգողի ասեն ոյլ եւս անոր անունը չէր յիշտակուեր: Քաջարական պատերազմ՝ ծագեցաւ, զոր միայն Փիլիպպիկոսին անկումը կըցաւ վերջացընել:

Փիլիպպիկոս քաջարի կառավարող էր: Հռոմեական մաքրով առգրաւած իւր քաղաքակիցները, Բարձր Հայաստանէն գաղթականներ, բազմութեամբ հայկական բանակաթեմբ բաժնին միւթեան մէջ մացուց եւ զանոնք իրասահանեակ Մելիտանէի եւ վեցերորդ Հայոց կրեսուրի մէջ գաղթեցուց<sup>2</sup>, այսպէսով պետութիւնը արաբական արշաւանքէ պատապարելու համար: Մահայն 20 արքիէ ի վեր անընդհատ ըմբռաւութեան սովոր բանակը կարելի չէր զապել: Հռոմեական զէները գերաւասութեանէ սկսան հալածաւիլ: 712 Ամասէա եւ պանտական գաւառին շատ մը բերդերը, ինչպէս նաեւ

<sup>1</sup> Յազաւու գորեց Հռոմ. քհյու. Հատ. Ա. Հրա. թ. Մուտէն էլ 224 լլ.:

<sup>2</sup> Եւր եկեղեցական տեղեկատունն Խորամանկ հայուն համար նշանակիլ է թէսփանաց եւ համար Թիւր յան 711/12 (382, 6 թ.) տօնաւ ով էտէ Փալլուկոս տօնէ Ազւանուս ունի հէնձնուս (լ) Մելիդին ունի տէրցուն Ազւենաւ ծուխուս հնացաւ:

Անառալիկոնի թեմին մէջ գտնուող ամուր Միւթէան Արարացուց եւ Բուլզարաց ձեռքն ինչան կամ ինչպէս նյոյն առեն կ'ըսէին, Ունաւուուրները ամբողջ թրափիւ աւերեցին եւ մինչեւ մայրագազաքին գոները ասպատակեցին, կողոպահելով քաջարուն սահմաններուն վրայ գտնուող դշեակներն ու Ծոյակապ ամարանցները: Հարուստ աւարոց եւ անթիւ գերիններով յշիտցած՝ անարգել եւ գարձան: Ինչո՞ւ վեան զի ապատամբած հայսերական թիկնապահ գոնենդը Հնազանցիլ կը մերժէր: Երկրորդ սարին Արարացիք պիսիզիսի Անախորը առին: Գմբախտ կայոյըր պետականակուն յառաջ շարաթ օրը 713 զոյն գնաց գաւաճնառութեան մը, որոն դուսի կեցած էին երկու հատուածավար (պարտիկներ) Ապէտիկոնի կոմոք եւ թրակէ թեմին վերին հրամանատարը: Կորցուեցաւ եւ սպարէզէն աներեւութացաւ: Սննդմիջաբար յաջորդող եկեղեցական փոփոխութիւնը եւ եկեղեցականց տանելութիւնը քաջ եւ լու, բայց սպատափելի գմւարին հանգատամներու գերիվերոյ չեղող վեհապետէ մը հրէշ մ'ըրին: Սակայն աննախապաշարը քննութիւն մը էսպէս ասրբեր ըմբռումն մը պիտի տանի շատ անձանչելի հնացան Պերգամոցի կայսեր նկատմամբ:



## Ս Ա Ց Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

### Պ Ա Ց Է Շ Ե Ց Ց Ւ Ւ Ց Հ Ա Ւ Ց Ը

Պատճառաց Գրոց հնդինակի — Արայոց որդուց Գրիգորի հետ ծանօթանալէ եւրը անցնիք ըսկվանդակութեան եւ անոր յարտից ինդրոց:

“Դիրը Պատճառաց Գրծը, կը գրէ Հ. Յաշեան (Սըրազան Պատարագամնատոյցը 178), բովնդակ հայ մատենագրութեան մէջ եկալիկան երեւոյդ մըն է: Ունեցած ենք պատմագրութիւններու, Ա. Գրոց եւ Ա. Հարց գրուածոց բազմաթիւ մէկնութիւններու, հոգեւոր ճառերու ճոխն մատենագրութիւնն, բայց ի զուր պիտի որմնենք Գրիգորի Աբասայ որդուց ձեռնարկութեան համապատասխան երկրորդ երկասիրութիւն մը: Մեր անինիք առ հասարակ սիրած են Գրոց գիտութեան անեղոր եւ անհաս ծովու: (Գիրը